



ԲԱՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

<p>ԺԶ. ՅԱՐԻ 1902</p>	<p>Տարեկան 10 ֆր. ոսին 4 տր.՝ Անճարանայ՝ 6 ֆր. մակի 2 տր. 50 Ա.Ն. ՄԿԿ ԹԻՆ ԿՄՈՒԷ 1 ֆր. - 50 Կ.</p>	<p>ԹԻՒ 11. ՆԱՅՆՄԵՐ</p>
-----------------------------	---	-------------------------------

Պ Ե Ս Ո Ւ Մ Ն Ե Ղ Ե Ն

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Բ Թ Ի Յ Գ Ո Ւ Ց . Ն Ե Ն Ը Ո Ւ Ց Ե Բ Ո Ւ Մ Ի Ն Ե Ն

2178



(Ըրոյնախմբում)

«Սինեան»՝ «Կիզդոս
 Պալեանի յիշատակին
 սահմաններու կապուած,
 կապուած էր եւ անոր ճարտարա-
 թանգարանին՝ Յակոբ
 Պալեանի, արքունի ճարտարա-
 թանգարան տղան»

դասոր անպատճառ, այն ազգասէր որսուծար
 կանին, որ իւր երիտասարդ տարիքին մէջ
 Մեկնեստ եղած էր Հայ գրականութեան եւ
 պաշտպան Տանդիսացած Հայ Թատրոնին: Օր-
 Թագիղի բարձունքը ազգային Պառնասոս
 մը նա ըրած էր, իւր բնակարանը Մուսա-
 ներոս օթեւան, ուր կը միանային շարունակ
 Ազգին նշանաւոր գրագէտներն ու Հագներ-
 գու բանաստեղծները, և ուր Կրկնիչ Պէշի-

Թաշլեան իւր ներդաշնակ քնարին ունենէն
 քաղցր թելերը Տնչեցուցած էր իւր մահէն առաջ,
 հոն՝ Սրապինոս Հէքիմեան, Յակոբ Ոսկան, Թովմաս
 Թերզեան, Ս. Թղեան, Աղամեան, Կեր-
 գէին իրենց աղու երգերը, հոն Նարայէլ Խարէն
 Սրբազան, գոկա. Յ. Հիշմանեան իւր ուրիշներ
 կը սիրէին ունենալ գրական ժամանցներ: Յա-
 կոբ Պալեանի տունը եղած էր տեսակ մը Հայ
 Ակադեմիա, ուր կը լուրջուէին ազգային, գրա-
 կան, գիտական, Թատերական խիստ կարեւոր
 Հարցեր, որոնց մէջ կը փայլէր նաեւ Ռուսի-
 նեան, իւր գրչով եւ տաղանդով, ինչպէս կը
 պատմեն մեզ այսօր՝ անոր վաստակակից եղու-
 ները. Յակոբ Ոսկան, Թովմաս Թերզեան եւ
 Սրապինոս Թղեան:

Հարժուան մէկ քանի օրերը Ռուսինեան
 կ'անցընէր Պալեանի տունը, եւ հոն՝ կը գրէր
 կամ կը Թարգմանէր իւր սիրուն ոտանաւոր-
 ները, ու ի հանդէս կ'ածէր իւր նորակերտ գե-
 ղեցիկ բաները, որոնցմով Ազգային բանաստեղծ-
 նութեանը:

Յակոբ Պալեանի գրական օժանդակու-
 թիւններուն եւ այլնայլ՝ բարեգործութիւն-
 ներուն խիստ մտէն տեղեակ,՝ գոկա. Ռուսի-
 նեան շատ իրաւունք ունէր ուրեմն իւր Ազգին
 յիշողութեանն յանձնելու՝ Պալեան բարերար-
 ները, համեստութեան քօղի տակ ծածուկ
 եւ գաղտնի քօրեւոր այս նշանաւոր Ազգասէր-
 ները, զորս Ազգ. Ժողովն ալ մեծապէս գնա-
 հատելով, կը փութար ծափահարել Ռուսի-

նեանի արտասանած այն պիճ գովասանութիւնը, որ տոջմային ժամանակակից պատմութեան ամենակարեւոր էջերէն մին եղաւ:

1870 Գեղեցիկներին Ազգ. Երեսփոխանական ժողովը ձեռք կ'առնու նորին Սահմանագրութեան վերաբնութիւնը, որուն համար, ինչպէս գիտենք, Ռուսիան անվերաբնիչ Յանձնախումբի մը խորհրդակցութեամբ պատրաստած էր արգէն Ծրագիր մը: Ընդհ. ժողովը նախապէս ընդունած ըլլալով¹ այն Ծրագիրը, պարտաւոր էր անոր համեմատ կատարել վերաբնութեան գործը:

Հազիւ վերաբնութեան սկսուած՝ երկու երեք Երեսփոխաններ, խնդրէն կը շեղին, անցեալ դեպքերու վրայ կ'անդրադառնան, 1866 Մարտ 20ի պատահարը մէջտեղ կը նետեն, բուռն վիճարանութեան մը ծնունդ կու տան, կը խանգարեն Ազգ. ժողովին օրակարգը. Ռուսիանի խնամքած ծրագիրը պետական հարուածի արդիւնք համարելով, զայն կը մերժեն ի սպառ, եւ վերաբնութեան գործը՝ 1863ի Սահմանագրութեան վրայ միայն կատարել կ'ուզեն:

Ի զմբ Ռուսիան կը ձգնի վերաբնիչ Յանձնաժողովին աշխատութիւնը պաշտպանել, ի զմբ կը նկրտի այն Երեսփոխաններուն յոռի ընթացքը դիտել, ու աշխատիլ յարգել տալ 1870 Սպետեմբեր 25ի որոշումը, որուն համեմատ արգէն Ազգ. ժողովը սկսած իսկ էր Ծրագրին վրայ կատարել վերաբնութիւնը:² Ամէն ջանք, ամէն խօսք անօգուտ կ'ըլլան եւ Երեսփոխանական ժողովին քանի մը նիստերը, փցուն վիճարանութիւններով, անձնական կիրքերէ առթուած ընդվարարանութիւններով յում պէտս կ'անցնին,³ կը սահին:

1871 Ապրիլ 9ի ընդհ. ժողովին մէջ, Ատենպետը՝ Գր. Օսեան, կ'որոշէ վերջ տալ այն երկար վիճարանութիւններուն, եւ ճարտատեսաւ՝ կը ստիպի խնդիրը բուժարկութեան զննել, առաջարկելով՝ որ վերաբնութիւնը 1863ի Սահմանագրութեան վրայ կատարել ուզող Երեսփոխանը բուժութեան վրայ «Սահմարանութեան» բառը գրէ, իսկ Ծրագրին վրայ կատարել ուզողը՝ «Ծրագիր» բառը:⁴

¹ «Արեւիք»-ի Ապր. ժողովը, բացուած 1870 ապր. էջ 83:
² «Արեւիք»-ի Ապր. ժողովը, բացուած 1870 ապր. էջ 207-220:
³ «Արեւ» էջ 223-312:
⁴ «Արեւ» էջ 313:

Օտուտի առաջարկ կ'ընդունուի. բուժարկութիւնը կը կատարուի անմիջապէս, եւ ամէն Երեսփոխան առանձին առանձին յակնէ յանունէ կը կոչուին,¹ տանել յանձնել իրենց քուէն: Երբ կարգը կու գայ Երեսփոխանական, սա՛՛ «Ե»-տէ՛ ըունիմ՝² կը գողէ հարապարակաւ. իսկ Ռուսիան իր կոչման ատեն, «Ես կ'ամաչեմ այգպիսի ... քեզիստեան մասնակցելու» կ'ըսէ:³ Ռուսիանի այս խօսքին վրայ, Ամբողջութեան վարդապետ Ռուբինեան, որ այն ատեն Ազգային ժողովին խոսվայող Երեսփոխաններէն էր, կ'ըսէ թէ՛ «Այո՛ւս, բայց որո՞ւնք չե՞րո՞ւնք մե՛կ սո՛ցո՞ւ մ'ու պէտ է, որուն՝ Ռուսիան իւր բնածին պերճախօսութեամբ կը պատասխանէ՛ «Այո՛ւս, Վասիլի մե՛կ սո՛ցո՞ւ ինչո՞ւ չե՞րո՞ւնք ես» ու կ'առնէ կը քաշէ ընդհ. ժողովէն:⁴

Ռուսիանի այս խօսքին համար յաջորդ նիստին՝ քանի մը Երեսփոխաններ բողոք կը բառնան, պատիւ պահանջելու կ'ըլլան, եւ Ազգային ժողովին Ատենագրութեանց մէջէն այն խօսքը սրբել ջնջել կ'առաջարկեն, մինչ Ռուսիանի սրբի խնդրին եւ անկղծութեան ձայնին միայն ունկնդիր, կը գրեր իւր հրատարականք եւ կը կանխէր յղել զայն առ Ամեն. Խորհման Սրբազան Պատրիարք Հայրն:

Պատրիարք Սրբազանը շնորհակցի Ռուսիանեանի հրատարականք եւ զայն առանց ներկայացնելու ընդհանուր ժողովին, գարձեալ իրեն կը վերադարձնէ:⁵

Ռուսիանի այս հրատարականք ալ սքանչելի գործ մըն էր, հրատարականք մ'ըլլայէ աւելի Սահմանագրութեան դասախօսութիւն մըն էր այն. բաւական երկար գրութիւն մը, զոր Ռուսիան կը ստիպուէր ամբողջապէս հրատարակել, իրեն պատասխան այն չբառերին՝ որով այն ատեն Օգոստէ խոճարանեան՝ Օրբիլիին խմբագիրը, իրմէ յանուն պատմութեան, հրատարակաւ բացատրութիւն կը պահանջէր Ազգ. ժողովին մէջ արտասանած խօսքերուն համար:⁶

Այն հրատարականք՝ որ երեսցաւ Օրբիլիին թիւթին⁷ մէջ, կը կոչուէր Համարանութեան

¹ «Արեւ»:
² «Արեւիք»-ի Ապր. ժողովը, բացուած 1870 ապր. նիստ 9 Ապրիլ 1871, էջ 313:
³ «Արեւ»:
⁴ «Արեւ»:
⁵ Օրբիլիին խմբագիր. թիւ 452, Կ.Պոլս, 19 Մայիս 1871:
⁶ Օրբիլիին խմբագիր. թիւ 450, Կ.Պոլս, 17 Մայիս 1871:
⁷ Օրբիլիին խմբագիր. թիւ 452-453-454, Կ.Պոլս, 19 Մայիս, 20 Մայիս, 21 Մայիս 1871:

աւ ընդրուք. այնու՝ Ռուսիենան Տիւնայի բա-
ցարութիւն մը կու տար, այո՛, իւր արտասանած
խօսքերուն համար. պահարակելով՝ կը պահա-
րակէր նախ ընդհ, Ժողովին մեծամասնութեան
արաքըը, այսինքն՝ արդէն ընդունած մէկ որո-
շումը քիչ ատեն վերջը ընջելով, օրինաւորապէս
կատարուած, սխուռած ու շինուած իրողութիւն
մը առ ոչինչ գրելով, հետեւաբար՝ Սահմանա-
դրական Օրէնքին դեմ, անոր նուիրական
սկզբունքին, այն է արգարութեան դեմ մեղան-
չելը, որուն՝ Ռուսիենան կ'ամենար մասնակից
գտնուիլ, երբ ուրիշներ չէին ընաւ ամենար:
Այս իսկ էր անոր տուած բացատրութիւնը եւ
շատ իրաւունք ունէր ըստ իս Ռուսիենան: Ազգ.,
Սահմանադրութիւնը՝ որ այն ատեն տասը
տարւան զգուծիւն մ'ունէր արդէն, դեռ նշա-
նախից մը, քայլ մը գտնե առաջ գացած էր,
անոր ծոցին մէջ շարունակ պարագայ խնդիրներ
կը յուզուէին, անձնական կիրքերու խաղաղիկ
միշտ կ'ըլլար այն, որով անոր ընթացքն աւելի
յետադիմական էր, քան յաւաքդիմական: Ռու-
սիենան բողոքելով կը բողոքէր այս մասին, եւ
իւր խիղճը հանդարտեցնելու եւ վերջը Երես-
փոխան ընտրող Ազգին առջեւ անձնապէս պա-
տասխանատու չմնալու համար, իւր համարդաստ-
նեա՞քը կը պարզէր հրապարակաւ ամէն ինչ, կը
յայտնէր ճշմարտութիւնը, եւ մինչեւ անգամ
պակասիչէ ապտակներ կ'իջեցնէր այն չարա-
նկեզու բերաններուն, որոնք իւր խնայար
Սահմանադրական Ծրագիրը Պետական հա-
րուածի մը արդիւնք կը համարէին: Պետի-
կարծեցեալ հարուածը՝ ինչպէս տեսանք վերեւ,
հնարածը խեղաթիւրում մըն էր. Ռուսիենան
այս մասին իւր համարատուութեան մէջ խիստ
լաւ կերպով գրած էր ստորեւ եղելութիւնը, զոր
ընդօրինակեցի յառաջագոյն. այն նշանաւոր
ստղերէն յետոյ կը գրէր նաեւ հետեւեալով,
իւր խօսքը միշտ Ազգ. Ժողովի մեծամասնու-
թեանն ուղղելով:

«Բայց գուցէ՛ արժան է ընդունած բացատրու-
թիւնները մտնելով, պիտի ըստ թէ ես այդ քըւտեզ
եւ գաւառ շրջիներ, այդ նշանակութեամբ ըստով
քըւտեւ, Կորեն քաղաքական Ժողով եւ վերաքննիչ յան-
նախումբ կազմել չէ դիտարութեան, այլ վերաքննու-
թիւնը շարունակել, բայց փոխանի ծրագիրը վերաքննե-
լու՝ նոյն իսկ Սահմանադրութիւնը պիտի վերաքննեմ,
ինչպէս որ հոսքի քանիցս անգամ, եւ կը սխեւ: Թէ մ'ըն
է վերաքննիչ անտարիւղ, ծրագիր թէ սահմանադրու-
թիւն, եւ վերջապէս մեծազոյն մաս մը որոշեց որ Սահմա-
նադրութիւնը պիտի երթարկի վերաքննութեան եւ ոչ
թէ ծրագիրը»

«Ե՛... քըւտարութեանը ամենն զարմնախիտ
ըսեմ՝ ուրիշ բանով չքննելու համար, որոշմանը ամենն

աննշան կետը՝ առ է: Կէտ մը որ տարիներով առաջ
որոշված է, կէտ մը որչ համար բացված է ընդհ. Ժողովն
այս անգամ եւ գու կ'ըլլած եւ յատկապէս նոյն որոշումն
ի գործ գնելու համար. կէտ մը վերապէս որ քու խնդրոց
կարգին մէջ տարի մը ի վեր որոշուց կը տարէ: Ի՞նչ
հարկ քու որոշմանը, իսնչ ինչ քու հանձնարող ազգային
գործերը, կամ թէ՛ ինչ ըսել կուգտ գործեալ որոշումով:
Կայ չեղբորսց թէ արդէն մէկ մը քննված ու ընդունուած
քանն է որ վերաքննութեան այսինքն վերստին քննութեան
կենթարկվի. եղան ըսող թէ Ծրագիրը երթարկելու
է վերաքննութեան եւ ոչ թէ Սահմանադրութիւնը: Ի՞նչ
չեղբուն որ ամէն որ եւ ծրագիրներու ուզանք ու պարտ
ձեռքերնիս եղած Սահմանադրութեան վերաքննութիւնն է,
եւ ըրածնին առաջարկութիւններ իմ մոյշն, յատկապէս
սերտակն եւ ուսումնասիրեալ դիտարութիւններ, զոր
քննութեանը կը մասուցանեն Սահմանադրութեան վե-
րաքննութեան օտանգովելու համար, եւ զորոքը գուցէ մե-
քննութեան կարող եւ մերժելու, բայց ի՞նչ իրաւունք
ուսիս չքննելու:

Եթէ տարակոյտ լիցայ որ ամենուս ալ ուզանք ու
ըրանք Սահմանադրութեան վերաքննութիւնն է, ուրեքն
տիրապէս անմաստ է այդ որոշումը, որում եւ ամբողջ
մասնակցելու:

Բայց պիտի ըստ ես այդպէս լիմ ըմբռնեմ իմ
որոշումս, հապա՛ փոխանակ ծրագիրը կարգաւ: Սահմա-
նադրութիւնը կարգաւ եւ անոր վնայ ընել որոշեմ վե-
րաքննութիւնը»

«Հոս կ'ամենամ գարեմալ այդ որոշումը քննելու եւ
կը լիմթիմ թէ ինչ բառ գործածեմ: Բառը չեղապիտր
բերնիս մէջ. բայց եթէ անձնական ըլլար գործը, քըւտե
չէի ըսնար: Բայց որովհետեւ գործն ընդհանրաբնի եւ
խնդիրն ազգային եւ ինչ մասնապէս սիւնած թանկարէն որ
կեանքս մասն է անոր պատճառաւ մտքաւսումներն եւ
սքննութեանը մէջ եւ որովհետեւ քու որոշումներդ ազաւ
են եւ ես գտնելը քննելու աւելի իրաւունք ունիմ, զի
կիրեւ ազգին կամքը կը ներկայացնես քանիք, ներք եւ
ընդունել գտնե պատ մը որ իմ քննադատութեան ալ քիչ
մ'աւելի ազաւ ըլլալ իրեն ազգային անհատի մը կարծիք:
Այս ազատութիւնը կընդունիս գտնեմ, թէ ներք եւ թէ
չորոքը. պատասխանե ռուքն, արգելք Սահմանադրու-
թիւնը պիտի կարգամ եւ ըսել մոյշն պիտի քննեմ ըսե-
լովք՝ փականք աշու կը խորհէիր Ծրագրին վնայ. միթէ
Ժողովականք ազաւ չէին անոր դիտարութիւններն ալ միջ
բերելու, անոր յարուածներն ալ առաջարկել ինչպէս եւ
այլ մը եւ ե զրուս կամ քըւտեզը դիտարութիւնն
առաւի կամ անտի առեալ յարուածներ քու քննութեան
առեանիդ առջեւ: Եթէ ասակի խորհեցար, որոշումը
խնտառար է արամաքանորեն բայց լիւնառապէս, զի
Ժողովականք խորհելու, իտեւելու եւ դիտարութեան
ազատութիւնը քանդարել կ'ենթարկէ: Այս երթարու-
թիւնը գու յունիս դիտեմ եւ ես վայրկեան մը չեմ կրնար
խորհել թէ անեցած ըլլաս, բայց ըրած որոշումը կրնայ
հետեւիլ գիտեստապէս:

Իսկ եթէ Ծրագրին վնայ փականք գնել էր մտքը,
Սահմանադրութիւնը կարգաւ եւ վերաքննութեան անոր
վնայ կատարելու որոշումը ինչ ալ նշանակութեան ունի
որ լուրի եւ անեինալ կարեւոր հանձնել հաստատութեան
առջեւ: Եթէ Ժողովականք մասնեւ անտեր գտնել տուած
չէին արդէն թէ այս քննարկութիւնը անհիմնապէս է եւ
ազապէս, եւ ոքն ալ կարգաւ, միեւնոյն շարքան ըստ
ասանի, որովհետեւ բոլոր ծրագիրներն ու աշխարհիս բոլոր
սահմանադրութիւններն ալ կարգաւ եւ բացառապէս եւ
անտեղք յարուածներ մէջ բերելու իրաւունք ունիս: Եթէ
Սրբապետ Պատրիարքը (Երկնան) նոյնը չեղկնեց քանիցս
անգամ. ընկաւ սրբապետութեան այն կարգն ու կարգիկ խօսքը
որ քու անհնարութիւնեցի կրեւեալուցն էլը եւ զլեւա-

գրով զբեխ անոր են կարեառուն ստղը ի կայմ: «Հայոց Մասնաճարութիւնը զառանգելի է ջբարկելու՝ ըսկած իտաքի մը՝ «Մահահարա-Ռիսէ լի ուլ հըր հարիշէ են Կառնակի» սուսած պատասխանը: Բարբառներ Սորա- զանի այս ազգու իտաքը՝ զու այս ընթացքը դէմ ջննա- զատական իտա խարազան մըն էր, որով ձագիկեցար եւ զըր չըլլազցիր:

Արդ՝ խզնիս իտրեն կըսեմ, ժողովին պատուարժա- նութեան ճամար՝ կրնայ՝ արեքտ ասանց ամանելու են- ձագիկը թէ երեսկիտանց մեծամասնութիւնը պարզա- մտութեամբ չըլլաի կրնայ կամ շարմատութեամբ չըլլաի ուղէ ընդունել թէ սրն ալ կարգացիկ միւսեոյն բանն է, եւ թէ մէկ երկու անձանց միայն պրպատան այս թշուա- րեմտիկութեան մէջ իր Համարութե ու իր ջբընէն ար- ժէքը վտանգելու պիտի խնայարհի: Սակայն կատարված եղելու իտրիւնը չըլլապատահանած ակնկալութեանս, եւ ջրեւրարութեան ընդունված կեանքի մէջ ի զուր կորունմը զոյգն ըշուլ Հասարակ խնայար ի կորեմոյ իմ այս պա- արանքս փարատել:

Ներքե այսքանս ջբընարութեան ընդունված կե- անքի վրայ որ է Մասնաճարութեան վերաբնութիւնը, զանք Հիմայ մերժեալ կեանքի որ է վերաբնութեան հրազար:

Ոչոյ կեանքի վրայ ալ իրտուսըք չունենիր ըսիւ եւ ամենեւին, վանն զի ծրարգըր չէր կրնար ջբընէն երկու զն են չէր ջբընված:

Այս երազքին Համար Հայցի մը բանմը Կիմոնցը՝ անն արքան զարևար, Ինչ այլըսերպով թիւննեթու մէջ ժողովը կար, սանեարգութիւններէջ պիտի իտիմը ջտու զուտօրեմն:

Չայս երազքին նախ ընդունելու ընդհանուր կեր- պով, եւ սկսեցիր յօդուածոց ջննութիւնը թիւնայանս մու- սանայարութեան զիւնն ըստ առաջարկութեան վերաբնել յանձնարարին: Ետայ յանկարէն Բիւրի, պէսպէս է ետ զանամ եւ անոր ընդհանուր արամարգութիւնը ջննեմ: Ընէր այս սխալելի ընդունելով արևանցարեցիկն, եւ զու զէջ մը յօդուածներ ներկայացուցիր կրբն ընդ- հանուր արամարգութեան վերաբնել կեանք, պիտի ի մը չունէ անարդեանս ջննութեան օտընէ, եւ վնէն զոյգ- լէցաւ: Ասի ըստըզեցաւ, ետր ծրարքին ձագու մը ընեմ- լու, յանձնարարին կազմութիւնը օտըստանելու, պշտոն արքին իտր նշարեցու, եւ յաշնջելու Համար՝ աննմաստա- պէս պիտական ըսկած Հարուսեմ մը շարմատս իտրիք յարուցիր որոյ տակնն ալ զունէ չըրկցար փառուտը կերպով զուսու հենել աննական կիրքերոյ մասնեցին ըլլեց. եւ վնէն զոյգվցաւ զարևալ ջու չունեց կերպով: Երբ այս միտրն ալ չըստըզեցաւ, սկսար ըստնէ ամեն թերութիւն է եւ աշն զննէ ծրարքին վրայ, չեմ ուղէր ըսիւ, զի պատա- կան, բանպատական են այլ չըրկեմ ինչ գրուութիւններ կը պարանակի: Ես ասանց ամենն ընդունեցի եւ յարնա նապարթութեան օտըստնի: եւ իրուս ու Հանարտս ջբը զպատան սեք ջննութեան ասպարեզին մէջ որ կեաւ սու կեա փառս անքո պաշտպանելով զոյգն էր յաշնջելու երազքի մը- րիւնը, իսկ զու անարդեանս իտա սուիք անվի՛ փոքնն մերժեցով ըզրկարգըր: Անրկապետ յաշնջութեան փոնցիք, իքք մեծագոյն մաս մը՝ զոր կրնամ ըսել յանարարատեց իտանսով՝ պահ մը ջու զոյգն զանկեցաւ: Ետընմանկ կարեմքին ինչ որ պարտութեան էր եւ կորեմոսով բունն- ակն: Անրկապետ ընկար յայն արապայիճ որ ծրարքին զեմ լարելով՝ երեսակայութեանը մէջ ծարաջ զեմ լարել կարեմքին, օտըստի իտր ընկար սրալով իտր փոքիցիք զուրը: Երազքիքը բունն կարեմքով՝ ջու որոշմանը ջու Հնչղնու- զածութիւնը կեցիր, ջու իշխանութիւնը խորայեցիք, ջու կորեմոսով վնէնցիք, զի Մասնաճարութեան արգ- արգարութեան զեմ մեղանկեցիք ոչ:

Կարելի է անթաց աչքով կարգել Ռու- սիանեմի սա արապայի խօսքերը. կարելի է կըսեմ՝ առանց լայն, եւ առանց մորմարելու լնել Ռուսիանեմի զրած սա անկեղծ արտայայ- տութիւնը, Մասնաճարութեան ասպարային ճամար այս շարագուսակ մարգարեութիւնը, որ զժբարխտարար կարարեցաւ տակաւ, եւ Ռու- սիանեմի այս զրածնեթին ջտուրի զար մը յե- սայ Ազգ. Մասնաճարութիւնը ինկաւ ու ինկաւ եւ մահամբը վնէնակի մը Հասաւ:

Ռուսիանեան իր Համարատուութիւնը կը վերջացնէր սապէս.

«Չայս Համարատուութիւնս լտրեցրը թիւ ինչ կուզեն Հեսե.ցննէ, ըստ իս աննականագեթ» այս ջննու- թեանց եղապարտութիւնը ինչի Համար Եուսահասութեան է եւ Հրատարում:

Եուսահասութիւն, զի Համազգեցայ որ այս ժողովն ալ չէ կարող Մասնաճարութիւնը վերաբնել, Հնչղնի- կութիւնն զննեց իր ջբով. եւ կէնէ Հրոսիի ալ ջան մը- նելու՝ կեանքատու թէ կատարեալ Հոյգ չէ, պնէնդունելի է ազգին Համար իրբեր պօրթնութեան ծնուցը, եւ ուրիշ ժողով մը կամ ուրիշ մեծագոյն մաս մը պիտի պատեն որ մը իր Համար կանախի: եւ ասոր ըստըջ վերջով կրք սպօրնուսար՝ ըստ իւր տուած օրինակին իւր նախորդաց որոշման վրայ, նորեն պիտի մտի վերաբնութիւնը, կամ այնօրեան մերժեալ Համարված ծրարգով պիտի շարմատանին եւ փոխանային կրտստանէ Կնն, ըստը մի կոտի տուել պնէնս ժամանակի կրտստն ու պնէնս յապաղմանը մնաւ, զարմեալ Ազգ... Ապերկանի Ազգ, որքան խաբարի եւ ջու: Բիւր պատեցն անդուս թրքի մէջ Հայրեզնեթեմն: Այս մը՝ ինէն մտք ջան զիս յուսահասարգիքը ջննան, եւ յառաջին յայտ կըկարգուս ժողովն: եւ աննայն պատասխանատուութիւն թիւնայինով՝ պարտ մանին կը Համարով յայնվ անոր աննականութեանն: Ես աննայն լով յառաջագոյն հրատարուց կանխատես ինկարութեանը:

Չայս կուստովանութիւնս լտնէն ետըք Հայալ սուտմար սի անանէ ժողովն իմ Հեռագրուս իր մըլնն, նոյնպէս եւ զն ընտրութեանը պատուով ազգայինը, որը՝ ինէն ինն զգայակիք զիս պիտակն չէն կարելի իմ խորհրդայն մէջ, պիտի ծափահարեն իմ Հրատարուսն իսկ ինէն չըրկցայ զիտեց զպատու ընրկայացուին, զիւրին է իրենց ուրիշ երեսփոխան մը ընտրել ար իրենց կարեմեաց ճիշդ թարգմ- անան ըլլալ: ինչ կրնայ եւ ուրիշ կերպ ընդունել երես- փոխանի պատշտում:

Իսկ ընդհանուր ժողովն զանով՝ իր այս զժուտարն ջարեմ մէջ ըստ մեզ մէկ ջարեմի կէք մը կայ իր աննին, եւ ինէն ունի անական ջտուութեան պատարեց զպն Հասարակի վարպայը զոր կիրք ջտուած են իր աւաջն առ- ըն, յայնմամ իւր ազգարեութիւնը կը ցուցնէ իրն զայն մէկ Հասարակ էքք, զուրեւն իտապի կարոտ չէ ունի բաւա- կան ազգարեութիւն:

Իրեւն, 4 Մայիս 1871: ՌՈՒՍՈՒՆԵԱՆ
Ռուսիանեան Հրատարականը կարգաւորն, անկարելի է չանկնել այն անձերը, որոնք անը- բաւ վնէնք յարուցին Ազգ. Ժողովին մէջ. Ազգին թանկագին ժամերն առ ոչինչ վատնե- ցին, արգելք եղան Մասնաճարութեան վն- րաբնութեան եւ այլպէս՝ անոր պատիւն ալ արատուորեցին արատուորեցին սա միջաւ: 13

